

ԿՐՈՆԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՍ ԹԱԳԱԻՈՐ

ՄԵՆՔ չունինք այսպէս կոչուած առնը, զոր կաթոլիկ Եկեղեցին կը կատարէ իր Եկեղեցական տարույն վերջին կամ Ս. Ծննդը Կանիսող Գալստեան (Advent) չորս Կիրակիները նախորդող կիրակին, Բայց, բոլոր քրիստոնեայ ժողովուրդներու նման, Կ'ընդունինք զԱյս իրրեա գերազոյն Տէրը — և ուսակ թագաւորը կամ թագաւորներու թագաւորը, ինչպէս կը կոչենք զԱյն մեր Եկեղեցւոյ աղօթքներէն մէկուն մէջ — համայն ափեկերքի.

Քրիստոս պիտի թագաւորէր Յակորի տան վրայ և Անոր թագաւորութիւնը վերջ պիտի չունենար: Այդպէս նախաձայնած էր Գարբիէլ Հրեշտակապետը՝ Անոր Հրաշալի ծնաւնդը Ս. Կոյսին աւետած ատեն:

Թէ ինչպէ՞ս Քրիստոս տիրած է աշխարհի: Պատասխանը պարզ է: Նախ գոյութիւն ունի Քրիստոնէական Եկեղեցին, իր հոգեւոր տիրակալութեան առնմաները ընդարձակած երկրագունդի ամէնչէն խուռ անկիւնները մինչև, միլիոնը անցնող իր հետեւրդներով, այս արևի տակ ապրող գրեթէ բոլոր ցեղերէն ու ժողովուրդներէն: Այն Եկեղեցին՝ որուն գրգիռի գուներն իսկ պիտի չկարենան յալթաճարել: Յետոյ, Քրիստոս տիրած է մարդկային մտքին իր հիմասքանչ մշակոյթով ու քաղաքակրթութեամբ: Դիմացէք աշխարհի քարտէսը: Որքան ծուալած է քրիստոնէական մշակոյթը և որքանո՞վ նպաստած մեր զգացումներու յղկումին ու նկարագրի ազնուացման: Որքանո՞վ նպաստած է դիմացի նուաճումներուն ու գեղարուեամբ բողոքումին: Որքանո՞վ սժանդակած է նարտարապետութեան, երաժշտութեան, բանարուեամբ և այլ արակեսներու գեղարարաց վիթումին:

Պատահականութեան մը արդիւնքը չէ որ, վերջին քսան գարերու ընթացքին, մարդկային պատմութեան գանազան բնագագառուն մէջ լրացրծուած նուաճուառներուն օր առաջ սիրապեման մեր մոլորակին ալ վրայ:

Ճումերը, իրրե արուեստ կամ գիտութիւն, կատարուած են Քրիստոսի թագաւորութիւնը ճանչող, անոր հպատակութիւն յայտնած երկիրներու մէջ ու ժողովարդներու միջոցաւ: Ճեռու քրիստոնէական նպատեան նպատէն, Եէյքսփիք մը, Միքայէլ-Աննէլ մը կամ Պէթրովէն մը պիտի չկրնային ըլլալ այս՝ ինչ որ եղան և կամ մարդկութեան տալ այն՝ ինչ որ առին, Սրբնեցք քարտէսէն Քրիստոսի լուսին բացուած եւրոպան ու Ամերիկան, ջնշեցէք քրիստոնէական մտայնութիւնն ու գաղափարաբանութիւնը, ու կեանք շատ բար պիտի կարսնցնէ իր քաղցրութենէն ու հրապոյրէն, նախաքրիստոնէական դարերը յիշեցնող տուայտանքի ու խարխափումի մթնոլորտին հեռանկարովը համակելով սրտերը թշուառ աղամորդիներու:

Բայց ինչպէս ամէն թագաւոր կամ իշխանութեան գլուխ գտնուող անհատ իր ստարդականուներէն՝ այնպէս ալ Քրիստոս հպատակութիւն ու հնագանդութիւն կը պահնաջէ մարդ արարածներէն: Հպատակութիւն մը սակայն որ չի պարտադրուիր բիրա ոյժով ու պատժական անագորոյն օրէնքներով: Որ չի դներ մեր ուսերուն լուծ մը, վեր՝ մեր տկար անձին սահմանափակ կարողութիւններէն: Որ կը յատկանշաւի իր երկայնամտութեամբ, երբ պատիչ իր բազուկը չի գար հարսածերաւ մեզ, ամէն անգամ որ ըմբռուաննը իր հեղինակութեան դէմ ու թերանոնք պարտաճանաչ հպատակներ ըլլալու մեր դերին մէջ:

Քրիստոս Տէրունական Աղօթքին մէջ մեզի սորվեցուց խնդրել որ երկրի վրայ ալ հաստատուի իր թագաւորութիւնը, ինչպէս է ան երկնքի մէջ: «Եկեղեցէ պաքայութիւն քո»: Բայց չի բաւեր միայն բութակօրէն կրկնել այդ բարի բացանաքը, Պէտք է որ անձնիւր քրիստոնէայ անհատ իր սեփական — ինչ ոսյթ տկար — միջոցներով աշխատի ու սատարէ այդ թագաւորութեան օր առաջ սիրապեման մեր մոլորակին ալ վրայ:

Ըսինք թէ Քրիստոս թագաւորած է ժողովուրդներու մէջ նաև քրիստոնէական հարուսա մշակոյթով: Հայց: Եկեղեցին ալ, իրրե մին հնագոյն Եկեղեցիներէն, գարերու ընթացքին, իր հովանիին

տակ ստեղծած է ուրոյն մշակոյթ մը՝ որ պատուավ կրնայ մրցիլ աւելի հզօր Եկեղեցիներու մշակոյթիներուն հետ Այսպէս, մեր կրօնական գրականութիւնը, խորապէս հոգեւոր կնիքով գրոշմուած բանահիւսութիւնը, զմայլելի շարականներն ու աղօթքները — որոնց մէջ իր եղական տեղը ունի նարեկացիի Ազօթամասեանը, իրեւ մէկը համաշխարհային կրօնական գրականութեան գլուխ-դործոցներէն — արդուր հպարտութեամբ կրնան բարձր պահել մեր ճակատը օտարներու առջև։ Զժոռնալ մտնաւանդ մեր ճարտարապետութիւնը, սիրուիլի իր նուաճումներով։ Ու վերջապէս նուրբ մեր մտնարանկորչութիւնը, հազարաւոր մեր ճեռագիրներու էջնրը զարդարող։

* * *

Այսօրուան աշխարհին մէջ, ուր գտներ կը սասանին ու թագաւորներ մէկ օրէն միւսը գահընկեց կ'ըլլան, Քրիստուի թագաւորութիւնը աւելի կ'ուժաւորուի ու կ'արժատանայ, հակառակ այս կամ այն երկրին մէջ, կարգ մը վարչաձեռներու սեղումներուն հետեւանքով անոր կրած ընկրկումներուն, երեսաւակուն տժունումին, կ'ընդարձակէ անհմանները իր տիրակալութեան սրաերու ու մտքերու աշխարհէն ներ, քատակու համար իտէալ ու գերազանց կրօնքը ըլլալու իր հանգամանքը, Պատճեռը ասոր, Այդ թագաւորութեան առյօ աշխարհէն ըլլալու հանգամանքը, ուրիշ խօսքով՝ նոգեւոր բնոյթը։ Ու չէ՞ որ հնագի առաւել է քան զմարմին։

Հրեաներ երբ Գիշատոսի առջև կ'ամբաստանէին զՔրիստոս, կը յայտարարէին թէ չէին ճանչնար զեխն իրեւ թագաւոր և չէին ուզեր որ Ան թագաւորէ անոնց վրայ, Մենք ալ արդեօք նոյնը կրկնած չեմնք ըլլար մեր ամէնօրեայ մեղանչումներով։ Իր թագաւորութիւնը մերժած չե՞նք ըլլար ամէն անզամ երբ կը թերանանք քրիստոնէական մեր պարտականութեանց մէջ, երբ կը զլանանք կատարելու մեզէ պահանջուածը հանդէպ մեր ընտանիքին, ընկերութեան կամ համայնքին։

Քրիստոսի տրուած ստորոգելիներէն բազաւոր բառը կարեւոր իր աեղը ունի

մեր ժամագրքին մէջ։ Խակ Ս. Պատարագի ընթացքին, երբ պատարագիչ քահանան Ս. Ակինը կ'ընդունի ասրակաւագի ձեռքէն, կ'ըսէ։ «Թզ է սա, թագաւոր փառաց . . .»։ Շնորհուրդ խորիննաէն անմիջապէս ետք, Սրբազն Խորինուրդի սկիզբը — կորդ մը տեղեր նաև տարատին — երգուող տաղը կը սկսի Յթագաւոր երկնաւոր բառերով։ Մինչ Յթարութեան կիրակիներու ձաշուշարականներէն շատերուն մէջ շեշտուած է Յիսուսի Յթագաւորակոն հանգամանքը։ Յթագաւոր փառաց Քրիստոս, Յթագաւոր Քրիստոս, Էակից Հօր և Հզուայն», և լու։ Հրեաներ մերժեցին Քրիստոսը ճանչւնալ իրեւ թագաւոր և այդ մտկիրը հնագականորէն գնել տուին խաչափայտի ճակտին։ Բայց իրենց անարգած պէմծը եղաւ գլուխ անկեանց։ Ու Հերովդէսներու և Ներոններու կործանած գանեերուն փլատակներէն ծնանդ առաւ մեծազօր ու անվախճան թագաւորութիւնը Քրիստոսի, որ խաչը ունեցաւ իրեւ գրօշ ու սէրը իրեւ զէնք, անոնցմով զինաթափ ընելու ու ի վերջոյ զերելու համար կործը ու խօսքն սրաերը մարդերուն, իր մականին տակ առնելու համար հպատակներ՝ աշխարհի բոլոր ժողովուրդներէն, կազմելու համար ըլնարեալ հօտը, որ քաջութեամբ պիտի արհամարհէր աշխարհի մեծազօր կոյսրերուն հրահանգներն ու հրամանները, երբ անոնք հաշտ չէին ընթանար երկնաւոր թագաւորին հաստատած վսիմ ու փրկարար սկզբունքներուն հետ, պիտի տային իրենց կեանքն խակ, մնալու համար հաւատարիմ զինուորները Քրիստոսի և արժանանալու համար երկնաւոր փառաց պատկին՝ զոր մեր աշխարհի զսուող և մեծամիտ արքաններէն և ո՛չ մէկը կրնայ շնորհել իրենց։

Թողունք ուրեմն որ Քրիստոս թագաւորէ մեր մտքին, մեր խղճին, մեր զգացումներուն ու մեր բովանդակ էութեան վրայ, ու մեր պահուովութիւնն ու երշանկութիւնը փնտունք իր թագաւորութեան հաւատարիմ ու անձնազն հպատակները եղած ըլլալու սփոփարար դիտակացութեանը մէջ։

Գէլլոդ Ս. Ճինիկիջեան